

րաֆֆի (էջ 695 — 631, հասուածներ իննթիւն, Զյալա-
լեդդիսէն, Սամուէլէն եւն), Ս. Հասազիդ (էջ 632—
683, Բանաստեղծութիւններ), Պրոք Պրոշեանց (էջ
634—662, հասուածներ Հացի խնդրէն, Սոս եւ Վար-
դիթերէն), Խ. Արաբեան (էջ 652—668, հասուածներ
Վէրջ Հայաստանիէն), Գ. Սոււնդուկեան (էջ 669—675)
հասուած Պեպոէն):

Կարգ մը ընտիր գրիչներու եւ գրուածոց,
որոնք կը հանդիսանան ուսուսայ գրականու-
թեան պայծառագոյն ներկայացուցիչները, եւ
իրենց գրաւիչ, ձկուն ոճովը, եւ սահուն լե-
զուաւը օրինակելի եւ նմանելի են ամէնուն:

Հատորս զարգարուած է եւ լուսանկար-
ներով, ամէն հեղինակի գրուածոց ճակատը
գրուած է դիմանկարը, իսկ համառօտ կենսա-
գրականը մատենին վերջը (էջ 676—83),
հոն կից կը գտնեն ընթերցողը նաեւ համառօտ
բառարան մը (էջ 684—688) այն բառերու,
որոնք ցանցառ են կիրառութեան մէջ եւ հե-
տեւաբար ոչ ամէնուն համար գիւրհասակա-
նալի:

Աւելորդ է երկարագոյն տողերով յան-
ձնարարել ազգային գործն ազգայնոց. վստահ
ենք, թէ այն Գ. եւ Ե. դասընթացքներու ըն-
թերցարան ծառայելէ աւելի առօրեայ ընթեր-
ցանութեան գիրքը պիտի ըլլայ ամէն գեղեցիկ
գրականութիւնը սիրող հայուն: Կը մաղթենք
արագ հրատարակութիւն Բ. հատորին, ուր
պիտի ամփոփուին մաս մը ուսուսայ այն գրող-
ներու, որոնք Ա. հատորի մէջ տեղ չունին; եւ
յատկապէս Ցածկահայ գրողները:

Հ. Ն. Ա.




Ն Ո Ր Զ Ո Ւ Ղ Ա կէս դարով յառաջ կամ յիշողութիւնը
անցնալ ժամանակաց. գրեաց Թ. Տ. Ս. Վիեննա,
Միխիթ. Տպարան, 1909, 80 էջ 20Է: Գին 2 Քր.:

Ծերունի վարժապետի մը յիշողութեանց
մարմնագունն է մատենան Նոր-Ջուղայի վերջին
կէս դարու կեանքին վրայ՝ ազգագրական տեսա-
կէտով: Գիշու-Ռիւն, հետեւաբար պէտք չէ
խորագրէն դատելով ակնկալել հոն քննական՝
մանր հետազօտութեանց արդիւնք մը, ինչպէս
օրինակի համար կ'ընծայեն Է. Լալայեանցի եւ
այլոց յօրինուածական աշխատութիւնք Աշխ-
գրական Հարկի մէջ: Այսու հանդերձ հայ ազ-
գագրութեան համար ուսումնասիրութիւն մ'է
արժանի ուշադրութեան, ուր ի շարս անպէտից
կարելի է գտնել եւ ընտիր մարգարիտներ:
Ծերունի վարժապետն կը նկարագրուին հոս

թէ ինչպէս էին կէս դար յառաջ Նոր-Ջուղայ
«Տունք եւ շինութիւնք, քաղաքական վիճակ,
ներքին կոռաւորութեան վիճակ, ընտանեկան
կեանք, Հագուստ եւ զարդք, Ուտելիք եւ ըւ-
պելիք, Հիւանդութիւնք, Մաքրապիրութիւն, Այ-
ցելութիւնք, Ծնունդ, Միտութիւն, Երեխայից
զարգացնելոյ ձեւք, Հարսանիք, Մահ, եւն, ա-
մէնուն վրայ խօսած բաւական երկար գրու-
ներով:

Եթէ պարսակելի կողմ մը կայ, ըստ մեզ,
այն է առաւելապէս լիզուն, որ շատ անձաշակ
է՝ խառն գրաբար-ուսուսայ-գաւառական մը,
որ շատ տեղեր անհասկանալի ալ է:

Հ. Ն. Ա.



Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ն

Ս Ն Պ Տ Ծ Մ Բ Ե Ր

- ՊԱՄՄԱԿԱՆ — Կերբին կաթողիկոս Վրաց. 267:
- ԼԵԶՈՒՆԱՄԱՆԱԿԱՆ — Աննայ գաւառաբարսոյր. 267:
— Զօկերկի «Ընսան» շաղկապը. 273:
- ԱԶԳԱԳՐԱԿԱՆ — Սասնանց տուն. 274:
- ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ — Զաքարիա Գուննեաց եպիսկոպոսի
տաղերը. 279:

Հ Ո Վ Տ Ծ Մ Բ Ե Ր

- ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ -- Յուսիկ Տայերէն Զեռարաց Նոր-
Պայազտի. 289: — Հայերէն Զեռարի մը
ի Ս. Փրոքիան. 295:
- ԳՐԱԿԱՆ — Գրական դէմքեր. Սմբատ Շահազիզ. 297:
- ՏԵՂԱԳՐԱԿԱՆ — Երմիա Չէլէպիի Կ.Պոլսեցոյ Պա-
մութիւն Ստամբուլայ. 300:
- ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ — Պոնտական ուսումնասիրութիւնը.
309:
- ՎՆԱՄՍՍԱԿԱՆ — Վանկոյ սուրբ Նշանը. 312:
- ՄԱՏԵՆԱՍՏՍԱԿԱՆ — Classification des Dialectes ar-
méniens. 314: — Ընդմիջի տաճարի նաւալն
ձեւերը. 316: — Հացի կտոր Ձէթունցուն. 316:
— Ալէրուի, Տասնեակ իմաստասիրական. 317:
— Շահամակ Փիղողաթի. Դրուագ Արուաշի
Բաքականի. 318: — Հայ գրողներ. 319: — Նոր
Ջուղայ. 320:



ՀՐԱՏԱՐԱՎԿԻՉ ԵՆ ՊԱՏԱՍՈՒՆԱՏՈՒ ԽՄԱՆԻՐ

Հ. ՌԱՓԱՅԷԼ Վ. ՊԱՐՈՆՉ

Վ Ի Ե Ն Ն Ա. Մ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ց Գ Ա Ր Ա Ն